



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material











ՅՈՒԱԼԻ

ՊԱՏՄՈՒԹՅԻՆ

ՀԱԽԱՐԱՇՊԵ Բ. ԱԶԱՏԵԱՆ ի ԲՀՆ.....

Փարիզ. Տպագրութիւն Արամեան. ի Տպարանին Մ'կյերի  
Typographie arménienne Ernest Meyer, 3, rue de l'Abbaye, à Paris.

ԳՐԻԳՈՐ ԿԵՐՈՎ ՊԵՏԵԿԱՆ

ՑԱԽԱԼԻ

# Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն

ՔՕՆԴ ՏԸ ՍԵՆՎԵՅԼ

Ա. Զ Ե Ս Ո Ւ Ա Կ Ա Ն Ի Ն

619670/2  
619670/2

*h*  
զաղղիսկան զրոց



ՓԱՐԻԶ

ԳՐԱՆՈՑԻ ՃԱՆԻԿԱՅ ԱՐԱՄԵԱՆ

—  
1858



## ՅԱՌԱՋԱԲԱՆ.

---

Երբոր առաջին ազգիս մէջ 1811ին լրագիր մը Երևան , Գիտակ քիւզանդեան անունով ի Վէնէտիկ Մխիթարեանց տպարանէն , ուսկից ծագումն է և սկիզբն ի դարուց հետէ՝ զրեթէ ամենայն քաղաքական , քարոյական և զեղարուեստ քարելաւութեանց , և օգտակար իդեայից , ի յորդորմանէ Վերյարզելի Հ. Առևկաս վարդապետ Խնճինեանին , որ և է հեղինակ քազմապիսի զրոց հմտականաց և զուարճալեաց . ան ատենը՝ ինձ յանձնուեցաւ աշխատասիրել այս լրագիրը . ուր զանազան քարեզուշակ դիտմունքներ ունենալով , երգեցի յաղթութիւնները այս մեծ 570,000 զաղղիական զօրաց՝ առաջնորդութեամբ քաջ զօրավարին և աշ-

խարհակալին Նաբօլեօնի, ինչվան որ  
հասան մտան երկրորդ թագաւորական  
քաղաքը ուսուց Սուքա : Բայց հոն եր-  
բորասոնց բարձր սսողը սկսաւ մթազնիւ  
պղտորիւ և ցածնալ, և տարերքը վե-  
րէն կարծես թէ նախանձեցան ասոնց  
յաջողակութեան և փառացը, ինչու  
անցք և սկասմութիւնք ի հնումն՝ զայս-  
ոլիսիս մեզ տան ակնարկել, ան առենք  
վշտակցութիւն մը հոգիս թուլցուց, զրիչ  
կոտրեցի ճրաժարեցայ զրել այլ և  
ըսելով — երբոր ես ասոնց պատկ կը-  
ճիւսէի յաղթանակաց ինչվան հիմա, այլ  
ողբը եղերերզութիւնը լալիաններուն կը-  
թողում :

Որովհետեւ մարդկային բնութեան մէկ  
յատկութիւն մըն է, որ իր քաշած ցաւը,  
և մանաւանդ տարիներով և դարերով  
զարհուրելի եղած ցաւերը՝ կամաց կա-  
մաց կըմոռնայ, և այնքան առաւել, որ-  
քան ինքը ի հանգիստ և բարօրութեան  
որ կըվայելէ : Ընտոր մեր ողջը ան Հազ-

իերտեն, ան Թէմիւրլէնկէն, ան Շահարաւէն, ան Աստիկաններէն, Խաներէն, Խալիֆաններէն, որ մէկը ըսեմ, քաշածները, չէ թէ մէկ երկուք մեր ազնուական Նախարարաց տները, այլ բոլոր մեր հարց և հայրենեաց ազգովին անսպամելի տառապանքը, ազգազինջ անզմութիւնները մէկ մէկէ ծանր և զառն՝ որ ասոնց ձեռքէն քաշեց. արդեօք ընտոր սլէտք է, միտք կըքերէ, կըյիշէ, ոչ։ Բայց պէտք է մարդու աշխարհիքիս երեսը եղած ցաւագին փորձանքները ատեն ատեն միտքը բերէ, մեղքընայ՝ կսկծայ, վասն զի ան ատենը իր հոգին միսիթարութիւն մը զրօնուլ մը կիմանայ, այնովիսի մեծամեծ ցաւերէ ազատ ըլլալուն համար։ Եւ ով որ աւելի պակաս ցաւ վիշտ ունի, հիմա թող բաղդատէ իրենը՝ ան համազգային ցաւերուն հետ, և չիտրտնջայ։

Աւստի թէ որ մենք ան ատենը թերեւ պակսութիւն մը ըրինք չգրելնուս, ամ մեծամեծ փառաւորութեանց և յաջողու-

Թեանց ետևէն՝ Նախօնին ան զար-  
հուրելի ճախորդութիւնները, հիմակ տո  
սլակասը լեցընելու համար՝ որ և ձեզի  
առիթ մը ըլլայ ճանչնալու, թէ հեռու էք  
հիմա այսպիսի խիստ կոկագին սրտի  
խոցեր քաշելէն, զրենք սլատմութիւն մը  
մէկ ազնուական ընտանեաց տան մը  
գլխուն եկած խղճալի փորձանքները՝  
ան սև տարին, որ մէկ մանրանկար մը  
ըլլայ, և հասկըցուի հոն, բոլոր առ հա-  
մար հազար ամէն աստիճանէ ժողովուր-  
դոց քաշած ողբալու ցաւերը և մահը :

---

# ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՔՕՆԴ ՏԸ ՍԵՆՎԵՅ

Ա. Գ Ա Ն Ի Ա Կ Ա Ն Ի Հ Ա

---

Ֆրանսայումենծ խռովոթեանց ատենը 1792ին,  
անոնք որ թաղաւորական կողմը կը բռնէին կամ  
ազնուականք էին, տեսնալով որ ժողովրդակա-  
նայ կողմը զօրացաւ, թաղաւորոթիւնը կործա-  
նեցաւ, Լոֆի ԺԶին ալ գլոխը կորուեցաւ,  
շատերը՝ որք կրցան, ունեցած չունեցածը թո-  
ղին, պանդխուեցան ցրուեցան հեռու հեռու  
օտար տէրոթիւններ երկիրներ իրենց ընտա-  
նիքովը, և մինչեւ Ռուսաստան քսան տունիորք  
մը դացին ընակեցան Մօքա. յուսալով որ ան-  
ատենները առ տեղերը՝ արուեստ և քաղաքա-  
կրթոթիւն ծաղկած չըլլալով, իրենց դաղղիա-  
կան ճարտարմութեամբ և յաջողակութեամբը  
կրնան վաստկիլ և աղեկ ասլրիլ: Երացընէ այն-  
պէս ալ եղաւ, որ հոն անոնց լեզուն սովորելով,  
անուշ վարքով անոնց հետը կապուեցան, և  
նորանոր արուեստներ բռնելով, ընական տա-  
ղանդնին բանեցընելով շատ խեր ըրին ժողո-  
վրդեանը՝ ընտար ալ իրենց. այնպէս որ ուսաց  
տէրոթիւնը և տեղուոյն մեծերը իրենցմէն շատ

դո՞ւ ըլլալով մենծ սէր և պաշտպանութիւն վրա-  
նին ցըցուցին . որոնց հովանաւորութեամբը ,  
աղատ Ֆրանսայու վրդովմանց և սառանու-  
թեանց՝ խաղաղ երջանիկ կենօք մը կապրէին .  
ընտոր ալ ամէն տէրութեան և ժողովրդեան  
մէջ գայօղ դաղղիացիք խոհեմութեամբ և ծան-  
րութեամբ վարվելով շատ օդնութիւն և ընդու-  
նելութիւն գտան : Այլ որովհետեւ մեր պատ-  
մութիւնը Մօքք գտուող դաղղիացւոց վրան է ,  
և հոն մասնաւոր մէկ երեւելի աղնուական ըն-  
սանեաց մը վրայ , և անոնց դլխին եկած ող-  
բալի դիպուածքները , թողլով միստները , հոն  
կըհրատիրենք ձեր մտազրութիւնը : Եղաւ որ  
երրոր 1844ին մենծ Նարօլէօն դաղղիացւոց  
կայսրը , մեծ Աղեքսանդր ուսաց կայսեր դէմ  
պատերազմ բայցաւ , խոհեմ և անխոհեմ պատ-  
ճառներով , որոն հետեւանքները՝ բոլոր Եւրո-  
պիոյ սասանութեան , և իրեն կործանմանը առիթ  
և վերջին սահմանը եղաւ : Արդ՝ երրոր աս քօթ  
խաղարը Մօքք դաղղիացւոց ականջը հասաւ ,  
վախցան տրտմեցան շատ , թէ ուսաց տէրու-  
թիւնը ընտոր պիտի վարվի իրենց հետը : Այլ  
նա ամենեւին խիստ հրաման մը , ծուռ նայիլ  
մը իրենց վրայ չխցուց , այլ ընտոր առաջ վերա-  
բերութիւննին և առուտուրնին իրենց հետը շա-  
րունակեալ կերթար : Բայց երրոր դաղղիացւոց  
զօրքը քանի մը ամսրվան մէջ տէրութենէ տէ-  
րութիւն առաջ վաղելով Լեհաստան անարդել  
մտան , և Ամօլէնքս քաղաքը՝ որ ոսւսիային

սահմանին դլուխն էր առին զարկին յաղթեցին, ուստայ բանակը վախուցին, որ անկէ ետև Մօքային վրայ դաշելու ճամբան բացուեցաւ համարձակ, ան տուենը ահուդովը բռնեց՝ հոն բնակիչ դաղղիացիքը, ինչ ընեն աս յաղթը վող գօրաց և ժողովրդոց քէն առնելէն խալսելու, որոնց դուռազութիւնը՝ բարձրը արծիւ դրօշակին տակը նարօլէօնին ճպմբւեցաւ. որ պարծանքն էր և վառք դաղղիացւոց, որն որ վեր բռնելով հինկ հարուր հաղար կտրիճ դօրք առանց շոնչ առնելու կըքալէր Մօքային վրայ կըլլելու :

Մօքային քաղաքակեռը քօնդ Ռօսթօփչին, դաղուոկ խորհուրդով ի հարկէ իր տէրութեանը, առանց կասկած մը տալու և խմացընելու ժողովրդեան իր սոսկալի դիտմունքը, ծածկարար պատրաստեց հաղըրվորեց քաղաքին հարուրաւոր կողմը լույկիք (խոնստախներ) քաղաքը մէկէն ի մէկ՝ ամէն դիաց կրակը տալու...” Ահա լըմբնցաւ չիլըմբնցաւ, հրաման հանեց որ ուսեղօղները, շուտով թողուն տներնին տեղերնին, զօրաց հետ քաղաքէն ելլեն. բայց օտարականք և դաղղիացիք մնան տեղերնին հետերնին չիխառնուին : Եւ ամէն զնդաններուն դռները բացուի, դողք, ասաղակը, չարադրօք երիկ մարդ կնիկ մարդ աղատ ըլլան ելլէն քաղաքին երեսը, որոնց ձեռքի տակին հրաման տուեր էր՝ որ բռնկցընեն լուցկիկքները, հրդեհի տան քաղաքը :

Մտմտա մէկ մը որ յանկարծակի աս շվոթու-

թիւնը և փոփոխութիւնը երբոր եղաւ, քաղաքը  
պարսկուեցաւ, չարշի փաղար դոցուեցաւ. հոն  
մընացողները մընացին առ չարադրծաց ձեռքք,  
որ ուղածնին չուղածնին ընեն...՝ Զորս իրրի  
գործիք մը վրէժինդրութեան սպատելու թողոց  
դաղղիացւոց վրան, որ սրուանց չուրախանան,  
իրենց ազգին յաղթութեանցը համար : Ո՞րպիսի  
կըսեմ ահուղողի մէջ ընկան ասոնք, մտմըսա  
մէկ մը ով փափուկ սիրտ ունեցող : Այլ բաղդը  
իրենց օդնեց առ առջի բերանը, առ առաջին  
փորձանքեն խալսելու. որովհետեւ դաղղիացւոց  
բանակին առաջ քալող զօրքը հասաւ մտաւ  
քաղաքը մէկ զռնէն, որ մէկալ դռնէն ուսաց  
վերջապահ զօրքը տակաւին կելլէին, որոնց  
ետեւէն հասան սաստկութեամբ թօփով սրով և  
քշեցին պարիսպէն դորս հեռու հեռու ինչվան  
իրիկուն . և բանակը հեղեղի ալէս՝ քօսերու և  
ծնծղաներու դոչումներով մտաւ քաղաքը բռնեց  
ամէն կողմը : Այսովէս խալսեցան բնակիչ գաղ-  
ղիացիք առ զնողանէն պոողկած անօրէններուն  
կատղածութենէն :

Նոյն դիշերը՝ որ Նարօլէօնը մտաւ Մօսքա,  
և շիտակ դնաց դէսլի Քոէմլին, ան ծածոկ  
սպատրաստուած սատանի հնարքով, ան դժո-  
խային կրակը ամէն դիաց բռնկեցաւ մի՛ քաղա-  
քին մէջ անհնարին սաստկութեամբ : Ո՞վ, և  
ընտոր և որը մարէն... : Երբոր հասկըցուեցաւ՝  
որ ասոր դէմը առնելու բնաւին ճար մը չիկայ,  
թողոցին առ լախլիպող բոցերուն. որ երկրիս

վրայ դժոխքի վիշտակներուն պէս երկըննալով՝  
դէպ ի երկինքը մուխ կըսիսիսէին ինչվան որ այլ  
նիսթ և ճարակ չըդտնալով՝ ինքնիրմէն որմքի  
և մարիս Նարօլէօնը իր պահապան զօրքովը թո-  
ղոց Քոէմլինը ելաւ քաղաքէն դուրս քիչ մը  
հեռու պալատ մը կար հոն նստաւ. ընտոր ամէն  
զօրքը և բնակիչք, տներնին տեղերնին թողու-  
ցած ընտոր որ կրցան հեռանալ պատսպարվիլ  
բաց տեղեր որ հողինին ապրեցընեն՝ չերին :

Աս եղաւ ան ատենը անհնարին շփոթոթեանց  
խառնակոթիւն մը, որ առ հաղարաւոր չարա-  
գործք տները մտան թալլեցին կոտրտեցին կե-  
րան խմեցին և չըրածնին չիմընաց անարդել:  
Չորս հինկ օր երելէն մրկելէն մխելէն ետե առ  
կրակը, տները, խանոթները, մաղաղաները և  
բոլոր բովանդակ չարշի փաղարը, որ ամիսնե-  
րով ասլրելու պաշար կըդտնըվէր բոլոր զօրաց՝  
ամէնը մոխիր կտրեցաւ՝ մարեցաւ : Տես հիմա  
առ դաղղիացի բնակչաց վիճակը, որք օր մը  
առաջ, ամէն բարեօք լցուած էին : Կեր խում,  
սրտերնին բացուած ամէն կերպով, որոնք առ  
խոռվոթենէ շփոթեալ զրեթէ իրենց վրայի  
լաթերով փախեր էին տներնէն. ընկան մնացին  
երեսի վրայ աղքատ հայի կարօտ, որք զինուոր-  
ներէն մուրալ սկսան իրենց հարկաւոր ուտե-  
լիքը...՝ Ե՞նչ սրտատոչոր վիճակ : Նարօլէօնը  
լսելով աս բանը՝ որ ասոնք իր պատերազմին  
պատճառաւը ընկան աս խեղճոթեանը մէջ,  
հրամեց օքիչիալներուն, որ ասոնց ուտելիքը

թահինը պակաս չընեն ընտոր դինուորացը :  
Այլինչ օգոստ առ խելքէ մտքէ դուրս փորձանքը  
կրակին որ եղաւ իր բանակին վրայ . մարդու կա-  
րողութենէ դուրս էր ասոր ճարը դանալը և  
շակելը :

Հոս Շօռքա բնակողներոն մէկն էր աղնուական  
քօնդ տը Սէնվիյը, որ ֆրանսայու խոռվոթենէն  
փախեր էր — որոն ցաւազին սրտակոտոր քա-  
շածները հոս կըսկսիմ պատմել — իր ընտանիքն  
էին՝ իւր կինը, քսանուերկու տարեց կտրիճ մանչ  
զաւակ մը Հանոփ, և աղջիկ մը տասնըութը  
տարվան Լուիզա անունով : Քօնդը սրտանց  
թագաւորական էր, կըսիրէր Պուռուն դաղղիոյ  
թագաւորաց ցեղը, և կատեր բոլորովին ան  
ժողովրդեան ապատամբութիւնը, որք անոնց  
աթոռը կործանելով, Լուի ՓԶ թագաւորին դլուխն  
ալ կտրեցին : Բայց ետքէն ետքը Նարօլէօնը  
որ անոր տեղը աթոռը բռնեց, թէուկան անոր  
կողմը չէր սրտանց, և զանի չէր սիրէր, սակայն  
քօնդը կըզարմանար անոր պատերազմական ու-  
շիմոթեանը վրայ, և վարչական խելքին, որ  
կարդի կանոնի դրաւ դաղղիոյ ժողովուրդը : Ազա-  
տութիւն ունէր ինքը ան ատենը, երբ որ ուղէր  
Փարիզ իր հայրենիքը կրնար դառնալ . բայց  
Շօռքա տարիներէ հետէ առօք փառօք սովորած  
ըլլալով, և իր բանը գործքը աղեկ մը շակելով,  
կուղէր կեանքը հոն անցընել : Եր Հանոփ զաւակը  
վառվուն աղգապանծ դաղղիական ողիք ունե-  
նալով, ատեն ատեն երբ Նարօլէօնին յաղթո-

թեանցը խառարը ականջը կըհասնէր կուրա-  
խանար վեր վեր կիյնար սիրար, չէր սղմէր կե-  
ցած տեղը : Եսկ՝ առ ինչ դժբախղոթիւն է  
կըսէր, որ ես չեմ կընար ան աղնուականաց  
զակոսոցը հետ ծեծ երթալո՛, որ փառք և մեծ  
անոն ընեմմեր տանը : Եսկ տանտիկին մայրը՝  
ոչ իր երկանը կարծիքին, և ոչ իր զակին յօժա-  
րոթեանը չէր հաւնէր, ան երջանիկ մեր տեսած  
օրերը կըսէր՝ մեր օրինաւոր թաղաւորաց ատենը,  
որ սպստամբոթիւնը խանդարեց, մեյմալ տես-  
նելիք չունինք, տեղը դայ մի սկսոր, ոչ եր-  
րէք :

Լուգան՝ աղջիկը իր սիրական մօրը խելքովը  
կըքալէր, անոր ըստին և կարծիքին միշտ  
հաւանտթիւն կուտար : Որովհետեւ ան մայր մըն  
էր հաղուազիւտ, որ ամեն կերպ ողիղ դատմանք  
կըթոթիւն և կենաց վարմոնք հոգեւոր և քա-  
ղաքական՝ որ մանկուհիներուն Փարիզ կուտան,  
իրեն խօսքով և օրինակով սովորեցոցէր էր :  
Ուստի առ Լուգան որքան որ խելքով կատարեալ  
էր այսպիսի բարեսպաշտ և զիտնական մօր մը  
ձեռքին տակը, աչքին առջեւ մենծնալով, այն-  
քան ալ իր տեսքը, շարժմոնը, վարմոնքը և  
համեստոթիւնը, իր հոգւոյն կատարելոթեանցը  
վրայ, աննման աղջիկ մը ըլլալուն ձիրը կը-  
փայլեցընէին. այնպէս որ զինքը տեսնող զբացի  
բարեկամոհիք պարծանը աղջկանց ես կըսէին :  
Բայց այսքան սպնիւ և փակուկ յատկոթիւնը,  
որ պահուած էին անտարակոյս մեծի: և երջանիկ

ապագայ վիճակի մը՝ օդուտ չըրին, երբ ձախորդութիւնք և դժբախտութիւնք վրայէ վրայ եկանոր սկսու առ Սուրային հրկիղութենէն, և լրմընցաւ ի զերեղմանի՝ քանի մը ամսուան մէջ :

Աս կրակը այսպէս քաղաքը ուտելէն մաշելէն ահոելի աւերակ մը ընելէն ետե՛ քօնդ Սէնվիյլը իր պալատը եկաւ որ իրեք կարդ շինուած էր, վերին երկու կարդը երեք էր, այլ դեռնի վրաինը՝ որ պինդ և ամսուր քարէ շինուած էր՝ մըրկէր մընացէր էր. այնալէս որ իրենց սղմելու չափ խղճաբար հերիք էր, բայց ամէն քան կողոված երած, հող ու մոխրով լցուած մոխ հոսուած, աթոռ մը չէր մընացած նստելու : Առ իրենց տանը այսպիսի խեղճ վիճակը տեսնելով, որ նորանց շինելը և կարդասորելը կարելի չէր, ընտոր սրտերնին կըրկուածէր : Բայց երրոր միտք բերին՝ որ ողջ առողջ ամենքնին մէյ տեղ են, և բոնութիւն մը՝ մանաւանդ կնքուց վրայ չըլւալոն, որ շատ կըկասկածէին առ խոռվութեանց ատենը, բարերար Սոսուծոյ մխիթարեալ շնորհակալ կըլլային : Քանի մը օրէն Նարօլէօնը որ դարձաւ Քումիլին, որ շատ վնաս չէր ըրած կրակը. կարդ դրաւ զօրաց և դնդից և կանոնասորեց որքան կրցաւ, որ աս փորձանքը խսնակէր էր. և քաղաքին զանաղան դիէըր նստելու պահելու հրաման տուաւ : Քօնդին տունը ընտոր որ ըստնք երեք կարդ, բայց դեռնի վրայի շինուածքը թէսլէտ և աւերակ, քանի մը սենեակ կար բնակելու : Լեհցի մենած ճէնէ-

ուալը և իրեն օդնականը աղնոտականը՝ օֆի-  
չեալներով՝ եկան տեղ ուզեցին : Յօնդը մէծ  
սիրով զանոնք ընդունեց, վասն զի պէտք ունէր  
անոնց պաշտպանոթեանը այսպիսի խառնակ  
առեն, և անոնց հետ կերակրելու ընտանիքով,  
որ իրենցքիչ բաղդաւորոթիւն չէր :

Հանոին՝ կտրին որդին քօնդ Սէնվիլյին, առ  
օֆիչեալներուն հետ մէկէն սիրով կապուեցաւ,  
որոնք կըսկառմէին իրեն պատերազմական  
կըսրճոթիւններ, և իրենց ըրած քաջոթիւն-  
ները թշնամեաց դէմ, ցրցընելով իրեն, կործ-  
քերնին կախած պատոյ նշանները : Հանոին  
խպնելով կարմրելով մտիկ կընէր ասոնք, որ  
ինքը ետ մընացեր էր այսպիսի երեւելի պատիւ-  
ներէն և փառքէն : Վերջապէս այնքան թոնտ  
ելաւ սիրով, որ հօրը վրայ դնաց ընկաւ, շատ  
աղաչելով թախանձելով համոզեց, որ ալ չար-  
դիլու զի՞նքը պատերազմական ծառայոթեան  
մէջ մտնալ և զինուոր դրոխիլ : Բայց եկաւ տես  
հիմա մայրը և քոյրը, որ դէմ կըդնէին չէին  
ուզեր, իրմէն բաժնուիլը և զլիններնուն եկած  
փորձանքէն առ եւել մեծ կըսեպէին : Զէին զիտէր  
խեղճերը, որ տակախին ինչ բաժանմոնքներ  
պիտի ըլլան : Օֆիչեալները նարօլէօնին խմա-  
ցուցին, և տարին առջել Հանոին, որ շուտ մը  
իրեն սուլիկօրընան պատոյ աստիճանը տուաւ  
ձիաւորաց դնդին մէջ, և թողթ մը, որ երթայ  
Մուրաստ ճէնէռալին բանակը : Քանի մը օր մնաց  
Ճնողացը քովը. ինչվան որ մենծ խումբ մը

զօրաց սկատրաստուեցաւ քաղքէն ելլելու՝ որ  
երթան Մուրատին քով։ Վասն զի ան խաղաք-  
ները դիշեր ցորեկի խումբ խումբ ման կողային,  
դրսերը որ կարելի չեր քանի մը հոգուով ճամբայ  
ընել մէկ դիէն մէկալ տեղ որ ասոնց ձեռքը  
չիյնան։ Ուստի օրը որ եկաւ Հանոին իր ծնողքէն  
բաժնուելու, ինչ արցունքներ, ինչ դրիխախոն  
պրուրվելնէր, մանաւանդ մօրը և քրոջը՝ որ  
չխպատմուիր։ Մուցան իրենց հարատոթենէն  
հանդստոթենէ վար ըյնալը, մէկէն մէկ խեղճ  
աղքատ կարօտ մընալը, և աս ցաը սրտերնին  
բըզիկ բըզիկ ըրաւ։ Վասն զի ասոնք ամէն իժիր  
երջանիկ խաղաղ ամէն դիաց ասլելով, չէին  
խմացած ինչ ըսել է ցաւ և կոկիծ, սիրելի՛ մը  
բաժնուիլ, մանաւանդ այսպիսի պարագայի մը  
մէջ որ մէյմէկու մխիթարութեան կարօտ էին։  
Ինչ որ է նէ տասնըհինկ օր մը այսպէս տրտում  
տխուր կուլային, ինչվան որ թուղթ առին իրմէն  
որ ողջ առողջ հասեր է երթալու տեղը, և քիչ  
մը մխիթարուեցան։

Ան օրերը հողի առնելու խաղարմալ ելաւ, թէ  
Նարօլէօնը խաղաղոթեան սկայմաններ զրեր է  
Աղեքսանդր կայսեր ոսւսաց, որ զանոնք ընդու-  
ներ է շատ հաճութեամբ, և շոտով հաշտութիւն  
պիտի ըլլայ. այնովէս որ երկու դիաց թշնամո-  
թիւն և ծեծը դադրեցաւ, և զօրապլուխք եր-  
կուց կողմանց մէյմէկու տեսութեան կերթային  
կողային։ Յայտնի բան մըն է թէ ընտոր ամէն  
երես զուարթացաւ, և ամէն սիրու որախացաւ,

լնտոր ալ աս քօնդին ընտանիքը : Բայց Աղեք-  
սանդր կայսեր հաստատոն ետքին պատաս-  
խանը ուշացընելուն, և Փլաթօֆ և Քոթուղօֆ  
զօրապետաց շատ մը քաղաքավարութիւնքը և  
ձղձղելը՝ այլ վատ ունենգժոտ դիտմունք կը ծած-  
կէին, և ան էր որ ատեն վաստկելով՝ օսման-  
ցոյ դէմ ունեցած զօրքը, և այլ տեղերաց հոն  
հասնին, որ անթիւ կորսնցուցած զօրացը կարդը  
լցընեն և ուժովան :

Հոկտեմբերի 18ին առաւօտը, ոռոք առանց  
խմացընելու և խաղար մը տալու՝ թէ զէնք դա-  
դրեցընելու օրը (վատէն) լրմայտ . ծեծերնիս  
ծեծ է ըսին, ամէն դիաց դաղղիացւոց վրայ վաղե-  
ցին : Աս խարդախութիւնը շփոթցուց առջի բե-  
րանը դաղղիացւոց բանակը . բայց շուտով ասոնք  
ի կարդի մտան, և ետեի զօրքը վրայ հասնելով,  
ինչվան իրիկուն սատովիկ պատերազմեցան, այլ  
հարկաւորեցան դաղղիացիք ետ քաշուիլ, և  
ոռոք առաջ եկան, ասոնց տեղը բռնեցին : Աս  
ծեծը եղաւ հոն, որ քսան լիեօ Մօքայէն առաջ  
դացեր էին, Մոքատին բանակին դէմ, որ շուտ  
մը սուրհանդակ սուրհանդակի վրայ, խաղար  
հասցուց նարօլէօնին — թէ ոռոք յանկարծակի  
վրանիս բրթան ծեծ սկսան հետերնիս — որ նոյն  
միջոցին ձին հեծած քումլինին դաշտը զօրքը  
աչքէ կանցնէրկոր : Առոր զարմանալը, բար-  
կանալը մէկ եղաւ, — աս խարդախութիւն դաւա-  
ճանութիւն չէ նէ, ինչ է կանչեց... դիտեմ որ  
ոռոք՝ վարպետութիւն պատերազմի կը բան

ասոք — : Կիսկատար թողաց հանդէսը զօրաց .  
և քովիններուն հետ քիչ մը խորաթելէն ետե ,  
դարձաւ հրաման տուաւ զօրաց — թէ հազըր-  
վորեցէք, վաղը քաղաքէս 19 հոկտեմբեր ամէնքս  
կելլենք կըքալենք թշնամեաց դէմ — :

Աս հրամանը մեծ և անհնարին տարակու-  
սութեան մէջ ձգեց Մօքքա ընակող գաղղիացիքը,  
թէ որ հոս մընանք ըսին արդէն բանակն ելած  
չարագործք վրանիս սլիտի ըյնան, և յանկարծ  
ուսոքն ալ զալու ըլլան, մենծ չարչարանաց ու  
փորձանքներու պիտի հանդսինք, թէ որ մեռնե-  
լէն խալսելու խու ըլլանք, մանաւանդ աս քօնդը  
որ իր տղան դինուոր տուեր էր զաղղիացւոյ :  
Թէ որ զօրաց ետեւէն քաղաքէս ելլենք կըտէին ,  
անոնց հետ ինչ վտանգներու մէջ սլիտի ըյնանք  
անօթի ծագաւ անտոն (տէտիրկին) առանց հա-  
գուստի աս ձմեռը սկսած ատենները որ սորէ  
հուրէ աւելի մեղ կըմեռյընէ, որդին դառնանք,  
ինչ ընենք... Վերջապէս եղաւ ըլլալիք ըսին,  
անոնց հետ առլինք անոնց հետը մեռնինք :  
Ուստի ունեցածնին մէլլէկ խուրձի մէջ ծրարե-  
ցին , բան մըն ալ մնացերէր մի խեղճերուն  
կըտէին և դողերէն , շալկուրեցան ելան զօրաց  
ետեւէն . այլ ընտոր միշտ ոտքով սլիտի քալեն  
կնիկ մարդիկը և տղայք . վասն զի կառքերը  
բեռնառած էին ի ծառայոթիւն զօրաց սլի-  
տանի կարասեօք (խափխաճախ) այլ որիշ ոչ  
կառք ոչ ձխանք կըդանուէին . միայն Սատուած  
ողորմած է ըսելով ճամբայ ընկան : Քօնդ Սէն-

վիլյն աւ սլարտսորեցաւ ըստ օրինակին իր աղ-  
գայնոցը երթաւ հետերնին, կնիկը և աղջիկը  
հետը տուծ, քիչ մաւ ծոցը ստկով։

Անհյի ճէնէռալը՝ որ քօնդին տունը միշտ բնա-  
կեցաւ քանի որ Մօքա էր, և ճանչյաւ ընտա-  
նեաց աղնուոթիւնը՝ որ զիրենք վտանգներու-  
մէջ կըծզեն, և քալելով չյօդնիլը անկարելի  
րան է, աս փափուկ մեծցողներուն, հրափրեց  
զասոնք որ իր մէկ կառքին մէջ մտնան, որն որ  
ընդունեցան մեծ շնորհակալոթեամբ։ Երբոր  
քօները զարկին, փողերը զոռացին, որպիսի  
սասանումն և վրդովմունք առ հասարակ ամե-  
նայն հոգւոյ, ան բանակին անհատնում կառքերը  
բեռնաւորած կարասիներով՝ երբ Մօքայէն  
ելան, և ան երեսնին կախած շալկուրած  
փախչողներուն խառնակոթիւնը և շփոթու-  
թիւնը որ կառքերուն քովէն կըքալէին, ով  
կրնայ զրել կամ պատմել։ Բայց քիչ մը եր-  
կննալէն ետե, զրեթէ ամենքը դէշ աղեկ, ան-  
կառքերը մտան՝ սխմուեցան։

Քանի մը լիկօ որ առաջ դացին, մէյ մաւ տես-  
նես երկինք զետինք որոտաց թնտաց սոսկալի  
զոռումներով։ Երար անցան ամէնքը մէյ մէկու-  
հարցընելով, թէ աս ինչ պիտի ըլլայ։ Գիտցող-  
ները ըսին, թէ Նարօլէօնը Գոէմլինին ներքեր  
ական հատերէ (լաղըմ) սլարութով լցուած, և էն  
ետեէ քալող զօրաց հրամեր է որ քաղաքէն  
Ելնեննուն ատենը կրակլը տան։ Իրեւ մընա  
բարով մը առ հին թաղաւորական ուստաց քա-

դաքին, որ ինքը իր ձեռօքը հինգ օր ղան երեց, իր դաղղիացի թշնամին, մէկ վայրկեանի մէջ բերդն ալ կործանեց։ Ան առենք ատ բնակիչքը՝ որ զօրաց ետեւ կերթային, կըսէին, աղէկ որ թողուցեր ելեր ենք քաղաքէն, հոն մընայինք նէ ինչ պիտի ըլլայինք, աւերակաց տակը սկսի թաղուեինք։

Նարօլէօնը արտորաց, վասն զի միտքը դրեր էր, որ շոտով ոտսաց վրայ հասնի ղարնոի յաղթէ, և Նիթվանի դաւանելը քալէ, որ որ պատերազմոնք չէին արած վեր վար ըրած, և ամէն ապրուստ կըդանուէր, հոն ձմեռը անցընէ բանակովը։ Այլ թէ ոտսաց զօրոթիւնը աւելի մենծ դիմացը ելլելու ըլլայ, իր ետ քաշուիլը անդիերէն ի դործ դնէ, որ շատ նեղոթիւն չի-քաշէր ապրուստի կողմանէ։ Առ մտքով առ շարժմոնքը պտոյքը իր զօրացը ըրաւ, ինչվան ան արխնաւոր զարհորելի պատերազմին օրը՝ որ եղաւ Մալօժառուավիչ ըստած տեղը, որ անհամար զօրք և մեծամեծ ճէնկուալք ընկան երկու կողմանց։

Հոն իմացաւ Նարօլէօնը, այլ ինչ օգուտ ու շէն ուշ, որ մենծ սխալմոնքը եղաւ 1811ին։ Պէտք էր իրեն որ ձմեռը բանակով Վեհաստան անցընէր, առաջ չերթար... հոն իմացաւ որ այլ չէր կարելի ոտսերը նորանց զարնել, և ան տեղերաց իրեն ետ քաշուելու, ճամբայ բանալ, և հոն տեղերը ուշանալը՝ իրեն բոնուելոն և բոլոր բանակին կորուստ և մահ էր անտարա.

կոյս : Ուստի հրաման տուաւ ետ դառնալու ան-  
ճամբով՝ ուսկից որ անցան Մօքքայի վրայ Եր-  
թալովը, որ աւերակ անսպաս եղած էր ծեծին  
սրատճառովը :

Առջի օրերը օդը Եղանակը, թէոլէտ նոյեմբեր  
ամիսն էին մտած, շատ աղէկ էր . ցորեկը աղուոր  
արել զիրենք կըլուսաւորէր և զիշերը պայծառ  
աստղերը . և զօրաց հանգչելու զիշերուան  
տեղիքը, քիչ մը կրակ հերփիք կըլլար . բայց  
ապրուստ ուտելիք սկսաւ պակսիլ : Եւ ոռոք որ  
ետեւէն և ամէն կողմանց զինեալ կուղային,  
քշեցին ձգեցին զաղղիացւոց բանակը բոլորովին  
ան տեղիւանքը , որ ուտելիք խմելիք, և խոս  
ձիերուն ամեննեին չէր զտուէր . ուսկից քանի մը  
ամիս առաջ անցեր էին աս անհուն բանակքը , և  
հասուցեր էին ամէն պաշարքը :

Մէյ մալ աս անօթութեանը վրայ ան հիւսի-  
սային սլաղ և սառոյց հովը փչեց մի, որ Եր-  
կինքը մոթ և տխուր Երկաթ կտրեցաւ, և  
սառած ամուերով կասպուեցաւ , և ձին բոք  
Երկրիս Երեսը լեցուց քանի մը ոտնաչափ բարձ-  
րութեամբ , որ այսպիսի ձմռան խոտոթեան զաղ-  
ղիացւոց բնութիւնը չէր սովորած : Ուր թողունք  
ան խօղախներուն փորերնին կուշտ, կոնակնին  
փոստով տաք , մէկ ձեռովնին նիղակ մէկալին  
հրաղէն յանկարծ յանկարծ վրանին վաղելը ,  
մանաւանդ ետ մընացած բեռան կառացը վրայ ,  
թալլելու դերի ընելու :

Ան ատենը բանակին կարգը կանոնը եղծաւ

աւրեցաւ, հպատակութիւն հնաղանդութիւն մոռցուեցաւ, ով որ կըցաւ կառերուն վրայ ցաթեց կռնակ կռնկի նտուելով սխմըւելով որ ցրտին դիմանան, բայց աս կառերը քանի զնաց ետևէ ետե սպակուեցան, ձիանք անօթութենէն և ցրտէն մեռնելնուն համար, որ Մոռքայէն ելած խեղճ բնակչաց մեծ մասը հարկեցան ոտքով քալել ան ձիւներուն մէջ :

Գանք հիմա աս քօնդ Աէնվիյլին ընտանեացը. որ ձէնէռալին կառովը կերթային, որ կար հաղչելու փոսթէր, և բաւական ոտելիք՝ որով զիրենք կըպատսպարէին, և ձիանքը էփաղեկ կըքաշէին : Բայց ասոնց աչքին առջեր, ինչ խըշխշալու տեսարանքներ, որ իրենց ճանչուորները կըտեսնային ձիւներու մէջ տապրլտկած, և զինուորք և ձիանք չորս դին սառած ընկած . մանաւանդ ան տեղաց անցընելնուն ատենը, որ վաթսուն հաղար զօրք մէկ զիշերվան մէջ՝ ձիւներուն մէջ փոտած ցորտէն վայտ կտրած, որոնց մէկոն դաշելու որ ըլլար մէկը, սինտ մեռմեռքարի պէս ճայն կուտար... Խնչ ցաւ ինչ կոկիծ կըքաշէին լալով հեկեկալով ասոնց վրայ՝ որոնց օդնութիւն մը ընելու ճար մը չիկար : Աս զթած սրտերնին ի հարկիէ ալ կըդողդղար, թէ արդեօք մենք ալ առ խեղճերուն պէս պիտի մի մեռնինք : Աս մոտատանջ մտմտուքներուն վրայ իրենց շանոփին ինչ ըլլալը, որ կենալը մուլընին կիյնար, ողջ է, վիրաւորած է, սառածը է ըսելով : Քօնդին սրտին կոկիծը ցաւը

իրեն ընտանեացմէ պակաս չէր, այլ ծածկելով  
կրցածին չափ անոնց սիրո կուտար, որոնք ար-  
դէն իրենց վիճակին վրայ յուսահատոթեան  
մէջ ընկեր էին :

Քանի զնաց աս անդութ խօղախներու թալլե-  
լու եռանդը վառեցաւ, պահվուած ձիւնաւոր ան-  
տառներու մէջ, երրոր աչկանին կըկորէր, կըակի-  
պէս՝ բեռն տանօղ կառաց վրայ կուղային կը-  
զարնէին կըմեռցընէին կըթալլէին, և նոյն  
արադութեամբ կըփախչէին անյայտ կըլլային  
իրենց բուները, սպառելով հոն այլ որիշ որսի  
մը : Բայց երրոր յանկարծ կըտեսնային՝ որ ան-  
դիէն ասդին կուղար խումբ մը զօրաց դաղղիա-  
ցւոց, ամէն բան կըթողուին կըսալրդէին իրենց  
անտառները : Արդեօք խալլսին մի պիտոր  
ասոնց ձեռքէն, մեր աղնուականքը՝ որ ընտոր  
ըսինք, ճէնէուալին կառին մէջ կծկուած որտեր-  
նին կոտրած կամացուկ կամացուկ կերթային :

Ահա եղաւ օր մը որ աս դաղանները յանկար-  
ծակի չորս դինին բոնեցին առին : Քօնդը որ  
տեսաւ եղածը ցաթկեց մէկէն դէնք առաւ որ իր  
ընտանիքը պաշտպանէ մինչև ի մահ : Բայց  
խօղախները վրան ընկան զէնքը ձեռքէն առին :  
Կնքուիք վախերնէն կանչվուել մը ճշվուալ  
մը որ ըրին, աս անօրէնները ձայնէն իմացան՝  
որ կնքուիք կան հոն, մէկէն լիրը մտիվին ար-  
թնցաւ, չուղեցին հոն բան մը ընել ասոնց, ըսին  
կառը վարողին՝ որ ձիերը դարձնէ քըշէ իրենց  
պահվառուկ տեղերը, և իրենք կառին չորս դին

առած կըվաղցընէին ձիւներուն մէջ զէսլ ի եղած  
տեղերնին : Մտմտամ մէյ մը աս ընտանեաց  
դարհուրելի վիճակը, որ ողորմած Սստուած կը-  
կանչէին, և երկնից սուրբերը կերպմացընէին :  
Ան միջոցին յիսուն դաղղիացի ձիաւորք հեռուանց  
երեւցան, որոնց նարօլէօնը ծառայութիւն մը  
յանձներ էր երթալ ընելու : Ասոնք երրոր տեսան  
կառ մը ճամրէն դուրս ելած կերթար ձիւներուն  
մէջ, խօղախներով պաշարուած, ձիերնին շուտ  
մը դարձուցին ասոնց վրայ վաղելով, ասոնք ալ  
կարտորացին որ մէյ մը կառը իրենց բունը խո-  
թեն, բայց ձիաւորք հասան ասոնց վրայ և քա-  
ռասպիներնին պարակեցին, որ մէկ քանին վի-  
րաւորեցան ընկան, իսկ մէկալները տեսնալով  
որ ալ յոյս չիկայ գէշութիւննին կատարելու,  
զարկին նիղակներով խոցուեցին կառը քշողը  
և ձիանքը՝ որ ընկան փովեցան, և իրենք  
ոկսան փախչիլ. այլ ձիաւորք ետեւնէն ընկան,  
զրեթէ դամենքը մեռուցին : Հիմա առ  
կտրիճները եկան նայելու թէ ինչ է առ կառը,  
և ով կայ մէջը. մէյ մալ ինչ կըտեսնես, աս  
Հանոին ձիաւորաց օֆիչեալը կըճանչնայ իր  
հայրը մայրը և քոյրը՝ որ սարսափեալ թմրած  
նստեր էին կառին մէջը, ասոնք ալ Հանոին  
ճանչնալով, որպիսի տրտմութենէ, որպիսի  
ցնծութեամբ լեցուեցան, ինչ լալով զրկելով  
պադտուիլ, ինչ խօսքեր, ինչ շնորհակալու-  
թիւններ որ մէկպմէկ տեսան, և առ վորձան-  
քէն խախեցան, առ աննման դակին կտրճու-

թեամբը, ով կրնայ սպասմել : Քօնդը՝ որ մէկ շիշէ ձղի (ռախի) ունէր քովը որ մասունքի պէս կըսահէր, խօղախներուն կոկորդը երթալուն տեղը, հանեց մէջ մէկ քիչ աս հեծելոցը բաժնեց մեծ շնորհակալութեան խօսքերով, որ իր զամկին հետ մէջ տեղ, իրենց հողին՝ անհամեստթենէ և մահուանէ խալսեցին : Աս խնոտումը ուրախութիւնը երկայն չիքշեց, վայրկենական եղաւ, և իրենց կենացը մէջ ետքինը, որ տրտմութիւնք և ձախորդութիւնք՝ զիրենք պիտի պաշարէր, ինչվան ետքի հողի տալը : Վասն զի Հանոի զուկնին ըստ, թէ շատ ուշայայ ծառայութիւնս կատարելու, խօսելու առեն չունիմ, ալ՛ոք և որ ձեզմէն բաժնուիմ երթամ պարագս ընելու, և սիրով կարօտիս մէջ մէկու զրկեն հաղիւ դատուեցան, և ձեանքը վաղցրնելով ելան դացին :

Ասոնք հիմա իրաւ որ մէկ մենծ փորձանքէն խալսեցան. բայց դիմացնին կեցեր ևն կրկին կրկին թշվառ ձախորդութիւնք : Կառը վարողը և ձիանքը աչզներնուն առջև մեռէր կեցեր ևն, ընտոր երթան հասնին խառնուին իրենց ճանչուրներուն հետ, իրենք ոտքով շալկուորած քալողները որ կըմեղքընային, իրենք ալ հիմակ անոնց վիճակը խղճութիւնը ընկան, ինչ ընեն : Ուստի կոնակնին շալկեցին, ինչ որ հարկաւորներէն կրնային, և մէջ մէկու սիրու և յոյս տալով արտորանօք թեւ թեւի պրլրած կերթային մէկ միլ մը հեռու դեղ մը, որ դիտէին որ բանակը հոն սլիտի իջնայ : Ինչ որ է նէ փորերնին

անօթի, ոտիվսին սառած մոթնումութուն հոն  
հասան : Այլ ուր զոնեն ունեալ մը ծակ մը՝  
ուր մտնան հողի առնեն : Առաջաց հոն հասնող-  
ները ամէն տոն լեցուեր էին, որ առեղ ձգելու-  
տեղ չիկար, և ետեւէն անհամար եկողները  
բացը մընացին ան ցրտուն և սառոյցին : Խեղճ  
քօնդը ասդիս անդին ընկաւ, ճորով մէկ հրէի մը  
տուն գտաւ, որուն ձեռքը ուկի լեցընելով հոն  
մէկ նեղ խոց մը մտան, ուր որ արդէն զինուորք  
լեցուեր էին : Ան զիշերը, ան դուրսը մընացող  
բազմութիւնը ըսինք, տներ տեղեր փլցուցին  
երեցին որուն կրակովը տաքնան : Աս խառնա-  
փնդոր աղմուկներուն և շիռթութեանց մէջ  
ասոնք ընտոր հանդչին, ընտոր քուն ըլլան...  
Առաւօտ եղաւ ուշանալ չըլլար պէտք էր որ  
ճամբայ ելլեն իրեքին երեսն ալ ընկած սրտեր-  
նուն հաշուկ և մաշուկէն, և երրոր սկսան զեղէն  
դուրս ելլել, տեսան մենծ բազմութիւն մը դետնի  
վրայ քովէքով սպառկած և կէս մարած կրակ մը  
մէջ տեղը, ինչու ըսին ասոնք ճամբայ չեն  
ելած . մօտեցան, ինչ կըտեսնես, տմէնը փառ  
կտրած... Ո՞ր քարէ սիրտ աս ողորմելութեան  
կըդիմանայ : Ինչ որ է նէ քալելով կերթային  
ձիւներուն մեռելներուն վրայէն անցընելով և  
տիւկին մայրը՝ ալ չեմ զիմանար կըոէր ոտիվս-  
րուս ցաւէն . աս ինչ եղանք : Քօնդը ուկին  
ձեռքը կաղաչէր կըպաղատէր բեռան կառերը  
քշողները որ հիչ որ չէ աս խաթունը մինակ  
մէջը առնեն . այլ կառքը անհնարին բեռնաւո-

րած, ձիերուն ուժը կտրած, և այնպէս առեն  
մը որ ամէնքը յուսահատած, իրենց հողին ասլրե-  
ցընելու ճարը կըհողային, ինչ բանի կուգայ  
ուկի և արծաթ, ուստի կտրելի չեղաւ... Վեր-  
ջապէս իրիկուան՝ մէկ պղտիկ գեղ մը իջան որ  
քանի մը տուն կար, անոնք ալ այնպէս խճողած  
լցուած, որ բացը մընացին ան քան աստիճան  
ցուրտ դիշերը՝ զինուորաց հետ խառնուած, որոնց  
հետ չոր և պաղած հաց մը կրծելով, և կրակի  
մը քով մօտենալու շատ աղաչելով քօնդը, երեք  
հոգւոյ սղմելու չափ տեղ առաւ, որ նստիլ կամ  
պառկիլ թաց դետնի վրայ անկարելի էր, ուստի  
մէյ մէկու կըոթնելով ոտքի վրայ անցուցին ան  
զիշերը : Այլ ընտոր հասկըցընենք աս տիկինին  
վիճակը, որ դլուխը քովանց ուսին վրայ ընկած,  
վայրկեանէ վայրկեան ուժէն կիյնար, և ողոր-  
մադին աչքով շորս զին կընայէր. ինչ մեծ ցաւ և  
յուսահատոթիւն կուտար երկանը և աղջկանը :

Կուսնալու որ եղաւ պէտք էր ճամբայ ելլել,  
տիկինը հաղիւ թէ ստիւերը կըշարժէր. քօնդը  
և Նուխան երկու դիաց թեւերուն տակը մոռան,  
և երկու ժամ մը քալելով, մէյ մալ խեղճ մայրը  
մարեցաւ ընկաւ դետինը, ալ մէյ մալ ոտքի վրայ  
չելլելու, աչիները կէս բայցաւ, րերնէն քանի  
մը աղօթքի ձայն լսեցին, և կուրծքէն երկայն  
շունչ մը որ ելաւ՝ մընաց անշարժ և պաղած, ալ  
տարակոյս չիմընաց, որ հոդին Աստուծոյ տուա...  
Ո՞ւր կենան կսկիծնին լան, ուր թաղեն, ընտոր  
ուշանան ետի մընան, ամէն դիաց խղճալի :

Հո՞ն առ խաչվառ, ուր քահանայ, իրենք իրուն  
ետքի սլարտքերնին թաղման ըրին՝ որ ձիւնի  
մէջ ծածկեցին սրուերնին ողիկ ողիկ ըլլալով,  
և սլետք էր որ թողոն դանիկա և առաջ եր-  
թան արցնքոտ աչքով, վայնասոն սրտով։

Առ ծովու նման ցաւերուն մէջ խեղթուած որ  
կերթային, — ով անուշիկ աղջիկս կըսէր հայրը,  
ևս ալ քեղի համար միայն կասլրիմ, աս դլխուա  
եկած տառապանքներէն ետե՛ ալ ինծի կեանք  
չիկայ : Ան ալ լալով հօրը թեւերը սլըլլուելով  
կըսէր, ան ով մայրիկ Երբ ետեկդ պիտի դամ,  
առանց քեղի ամէն մէկ քայլ առնելուս կըմեռ-  
նիմ կոր :

Երկու օր մըն ալ այսակէս մէկ մէկէ չարչրկոտ  
հողինին բերաննին եկած որ կերթային, ահա  
խօղախները երևան, քօնդը զինուորաց հետ  
զէնք առաւ սլատերազմելու, աղջկանը ըսելով՝  
որ կառաց մէկուն տակը սլահվախի : Նրաւոր փա-  
խուցին աս դաղանները, բայց քօնդը զարնուե-  
ցաւ ընկաւ մեռա... Ան ատենը ինչ եղաւ  
կուղան, աղջիկ մը կտիիծներու մէջ անօդնական  
անուէր, աստ խառնախնդոր զօրաց մէջ, որ  
ամէնքը կէս մեռած, մահուան դուռը հասած,  
աչք իսկ չունէին աղջկան երես մը նայելու  
խղճալու, ինչ եղաւ կըսեմ, ցաւէն զողէն զլուխը  
դարձաւ՝ որ կոխած տեղը չէր տեսնար, ուժը  
կորեցաւ, զլուրտկեցաւ ընկաւ փոս մը ձիւնով  
լցուած հողին տուաւ . . . :


Արդեօք ոմանք զի՞նքը տեսան մի, տեսան ալ  
նէ ինչ ճար, իրենք ալ մեռելներուն կարդը,  
մեռածներուն վրայէն կըքալէին, վերէն օդը  
անողոքելի, վարէն թշնամին անդութ, ուր ալ  
կըփնտուի զթութիւն և մեղքընալ մը : Կտրին  
Հանովին ալ, որ աս ազնուական տանը ետքինն  
էր, ան տեղվանքը պատերազմելով դարնուե-  
ցաւ մեռաւ, առանց խապար մը առնելու իր  
խեղճ ծնողացը մահուանէն : Բայց քանի մը լեհցի  
օգիչիալներ որ Մօքա քօնդին տունը նստեր էին  
և կըճանչնային զի՞նքը, ան տեղերաց անցնե-  
լով՝ երբոր տեսան մեռած, և Լուիզան ալ որ  
շատ հեռուն չէր, ողորմեցան վերցուցին զասոնք  
Ճիերնուն վրայ, և առջի զեզը որ հասան,  
թաղեցին քովի քով, ուր բիւրաւորք անթաղ  
մընայեր էին :

Այսալէս խեղճարար մարեցաւ աս ազնուական  
տունը, և այլ շատ տներ, և անհամար կտրին  
մարդիկը, որ աս խոհեմ անխոհեմ արխոնաւոր  
պատերազմին զոհ եղան. որոնցմէ հաղարներէն  
քանի մը հողիք, հայրենիքնին Ֆուանսայ ճորով  
որ հասան, անտանելի քաշածնին պատմելով,  
աս քօնդ որ Սէնվիլյին Մօքա ունեցած հարս-  
տոթիւնը և պատիւը, և յետոյ աս ողորմադին  
վախճանը պատմեցին, ընտոր քիչէն շատէն հոս  
գրուեցաւ ձեզի մտմտալու մեր մարդկային ազդիս  
թշուառութիւնը, թէ ամենայն մարմին խոտ է,  
և վառք մարդոյ իրրե զծաղիկ խոտոյ, խոտն

ցամաքեցաւ, և ծողիկն թոթափեցաւ, որոնց  
մեր սրտին ցաւակցոթեանը և կոկիծին կրակովը  
ի վերայ մարմնակից եղբարց կընուիրենք իրը  
բուրումն խնկոց, և Աստուած տայ որ այժմ  
իրենց հոգուոց ի հաճութիւն սեպուին :


ԳՐԻԳՈՐ Վ.Ա.ՐԴ.Պ.ՊԵՏ

Կ. Ք.Ս.Պ.Ս.Ր.Ա.Ճ.Ե.Ա.Ն.:









P. U.

No 6196